ԱՐԱՐ ԲԼԱԼԻՊ ԱՆ ԱՂԱԹՈՒԲԳԱ. 1869 ԱԼԱՌԱՐԱՆԿԱ 23 ՍԵՊՏԵՄԲԵՐ

ՍԿԵՍԷՔԻՆՅԱՆ ԱԿՆԷ ՇՈՒՄԱԿԱՆ 349 ՀԱՅԵՏԱՄԲԵՐ 11 ՀԱՄԱՐ ԼՐԹԼԻՍ 1869

ՄԷՋՄՈՒՐԱՑԸ

ՀԱՎԱՏԻՍ

Իշ պու Մէջմուայը Հավատիս, հէր հաքթա ճուամաս էրթէսի կիւնէրի պէյլիւք Նիւսխէսի, սայիր կիւնէր Ռուզնամէսի նէշր օլունմադ տըր։

Սէնէլիյի ըէշլին Ռուզնամէսի իլէ 150 ղրշ։
Ալթը այլըղը քէղալիք . . . . 80 »
Իւչ այլըղը քէղալիք . . . . . 45 »

Մէջմուանքն թանէսի 10 վէ Ռուզնամէ 20 փրա։

Տաշրալար իչիւն պէհէր նուսէրօսունա փոսթախանէ իւճրէթի ալ ընմադը խասսէթէն պէյան օլունուր։

Իլանաթքն պէհէր սըրտաը պիր տէֆալըգ 5 ղրշ։
Իքի տէֆա իչիւն պէհէր տէֆասընա . . 2 »
Իւչ տէֆա իչիւն պէհէր տէֆասընա . . 1½ »
Իւչ տէֆատան զ իտատ օլան, վէ ղազէթ սուրուն իլանաթի իչիւն այրըճա բասարըլըգ օլունուր։

Տաշրալարտան կելէն մէքթուպ վէ իլանաթքն քոսթա մէսարիֆլէրի, կէօնտէրէնլէրին իւկերինէ օլտուղու պու մահալտէ պէյան օլունուր։

ՈՒՄՈՒՐՈՒ ԲՕԼԻԹԻԳԻՅԷ, ՊԷԼԷՏԻՅԷ, ՎԷ ԻԼՄԻՅԷ

ՎԷ ՄԷՎԱՏՔԸ ՆԱՖՈՒԱՅԸ ՍԱՅՈՒՐԷՅԷ ՄՈՒՍԹԱՖԱԼԻԳ ԶԱԶԷԹԱ

ՀԱՇՄԷԹԼԻԻ ԻՍՄԷԹԼԻԻ

ՖՐԱՆՍԱ ԻՄԲԷՐԱԹՕՐԻԶԱՍԸ ԷՕԺԷՆԻ ՀԱԶՐԷԹԼԷՐԻՆԻՆ

ՊԷՅ ՕՂԼՈՒՆՏԱ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ՏԱԽԻԼԻՆՏԷ ՔԵԱՑԻՆ ՀԱԶՐԷԹՐ ՄԷՅՐԷՄ ՔԻԼԻՍԷՍԻՆԷ ԹԷՇՐԻՖԼԷՐԻ

ՍԷՆԷ 1869 ՀՈԿՏԵՄԲԵՐ 5 ԲԱԶԱՐ

Ճէնապը բապպը իղղէթ, զաթը Շեվքէթսիմաթը հաղրէթը Շէհնշահի-յի հէմիշէ սիլխահը Ալիի միւլիւ-քեանէլէրի իլէ իլել եպէտ բիրայէ պախշը տեվլէթ վէ սալթանաթ պու-յուրսուն։ Ամին։

Զէմանը միւճէտտէտիյէթիւնմանը փա-տիշահանէլէրինատ թէզայեհիտիւ շան ու շէվքէթը տեվլէթը Ալիյէլերի հաղ-դընտա նիչէ տասրը ճէլիլէյի միս-թահսէնէլէրի ճիվէկերը միրաթը զու-հուր օլտուղու միսիլու, կէչէնատ էս-րորա ճանիպինէ վագի օլան սեյահէ-թը Սենիյէլէրինատ տախի, պունճա նուսուսու թէվարիխատ մէսթուր, վէ սեհայիֆի ասարատ մանզուր օլմայան մուհասինի էվսաֆը Ալիյէ, վէ մէք-եարիմի ախլաղը ճէլիլէլերի իլէ հայ-րէթ պախշը չարագթարը ճիհան օլ-տուղուրը էճիլտէն, հիւքմատանը մէալի իւնվանը էրրոբանդն տախի պիլ մուգապէլէ տարիւսսալթանաթը սե-նիյէլէրինի ղիյարէթլէ, տիտարը միհ-ըենվարը փատիշահանէլերի միւշահէ-տէսի իլէ չէշրի մուխալիսէթլերինէ իղթիլասը Հնվարը հուպպու մէֆիսէ-ըէթ իթմէք էմելը, խայ իսանէլերի ու-ֆուդունատան, իսլամնատա Ֆրանսա իմ-բէրաթօրիչասը հաշմէթլու իսմէթլու Էօժէնի հաղրէթլէրինէն մանէնտը պէ-տերը դամէր թուլուս ֆիրուզու իս-թիսատ օլունտուդա, թէրաֆը միս-թէճէմիւլշէրէֆը սալթանաթը սե-նիյէտէն, շանը մէալի իւնվանը Շա-հանէլէրինէ շայան, վէ միշարալէյհա հաղրէթլէրինէն դատ վէ խասայիսի ճէլիլէլերինէ ըսյըդ վէ ճիսպան չէրա-յիթի միհմաննէվագի վէ իքրամ, վէ լէվազիմի խաթըրատի վէ իհթիրամ ճիւմլէյի ճէմիլէսինատէն օլմագ իւզրէ միշարալէյհանը էէօվմը բաղար ի-պատէթինէ տախի պիլ իլթիզամ թախ-սիս օլունաճագ զիյնէթ վէ թէչրի-ֆաթը բուհանիյէ թէֆէչրիւաթը ֆէ-խամէթլու տեվլէթլու Սատրազամ հաղրէթլէրի, վէ Ֆրանսա սէֆիրի միւսիւ Պուրէ իլէ ֆազիլէթլու Կա-թողիկոս հաղարաթը մէյանէսինատ պիլ խաթիշարէ միւճիպինճէ փարիսատ միւդիմ սալթանաթը սենիյէ սէֆիրի տեվլէթլու ճէմիլ բաշա հաղրէթլէ-ըինէ պա թահրիրաթը ըէմիյէ պէյան իլէ մահը հալին պէշինճի բաղար կիւ-նիւ Կաթողիկոսարան քիլիսէսինատ իճրասը միւսամիմ օլան Գուտտասը շէրիֆատ հուզուրլերի արդ վէ խաթիմ-զատ գելընմաղտա, պիլ մէմնունիյէ գադուլ պույրուլտուղու պա թէչէ-ըաֆ թէպլիղ վէ թէպշիր գելընմա-սը ադիպինատ, քիլիսէյի մեղքիւրինն ֆէվգէլատատ թէճճիղ, վէ հաշմէթլու իմբէրաթօրիչա հաղրէթլէրինէն հու-զուրինէ շայան սիւրէթատ թէղէինի թէրաֆը հաղրէթը սէտարէթէնա-հիտէն տէֆաաթլէ Կաթողիկոս հաղ-ըէթլերինէ էմր իւ թէնպիհ վէ մէսա-ռիֆաթընն տախի խազինէյի ճէլիլ-էատէն թէսվիյէ պույրուլտաղը պէ-յան գելընմադ օլմաղին, միճիպինճէ սէրիան իճրասընա թէչէպպիս գել-ընմադ, վէ մալիւմ օլտուղու վէճճ իւզրէ էյլ իւ նիհար ֆէվգէլատատ սայ վէ ղայրէթ օլունարագ, եվվէլա տէ-ըունու քիլիսատատ միհրապը քէպիրին սաղթէրաֆընտա իմբէրաթօրիչա հաղ-ըէթլերինէ մախսուս, վէ պիր դաշ նէրտիվէն իլէ միւրթէֆի պիր թախթ-կեահ գուրուլուպ, պալասը օյմա վէ հալաղզը տարաֆրին, վէ ալ գատի-ֆէ, վէ աղըր սըրմա իշլէմէ, վէ չէ-ըիա, վէ միւթեատատա սօմ ալթուն փիւսքիւլլէր իլէ միւզեյեն կիրպաս իլէ բուշխատ գելընմադ, վէ արդասը հարվանի հիւքմանի շէքլինատ ալ գատիֆէ իւզերինէ սերբմէ, վէ սըր-մատան իշլէմէ տրըլար իլէ միւզեյեն օլտուղու հալատ, օրթասընա խաս ալ-թունատան վէ ղայէթ միւսէննա օլա-ռագ արմայը իմբէրաթօրի վագ օլու-նուպ, պունունատա էթրաֆը մեշհու-տու ամմէ օլտուղու վէճճ իլէ հեզար-ֆէն հիւնէրվէրան իշի օլարագ ա-ղըր սըրմա իշլէմէ թէզեինաթլէ թէճ-հիդ գելընմադ օլուպ, մեղքիւր տր-մայը սեյր ու թամաշա իսթէղէր միւ-թէհայիր գալմադ տըրլար։ Զէմանեթ-ատի իմբէրաթօրիչա հաղրէթլէրի-նէն գուուտինէ մախսուս պիր միւ-զեյեէն թախթ, վէ պունունատա բիշ-կեահընատա նիմրագը պիր նամաղկեահ վագ օլունուպ, ճիւմլէսի սը բրմա չէ-ըիա, վէ բիւսկիւլլէր իլէ միւզեյեն աղըր կիւվեղ գատիֆէ կիրպաս իլէ բուշխատ գելընմադ ըսը։

Ինշ պու թահրիկեահէն գարշըսը-ատա Կաթողիկոս հաղրէթլերի իլեյա-տին Մոնսինեօրունա մախսուս օլան տիկէր իքի ատոռուն պալալերի վա-ատրինա տախի թուղրայը ղարրայը հաղրէթը փատիշահի վագ օլունմուշ իտի։

Դասընն սաղ վէ սոլ թէրաֆլարընա վէ պալատէ օլան իքի վերնատուն տախի ղայէթ աղըր սիւրէթատ թէֆ-ըիշ օլունուպ, քիլիսէնին տիվարլարը տախի մավի վէ ալ ադմաշայը նէֆիս-էէ վէ պէյազ սըրմա սաչագլար, վէ չերիտղեր իլէ տոնանթըլըգ, հավլի-նին իւզերի տախի քէմէրլերիլէ բուշի-ատ գելընըպ մավի զէմին իւղերինէ սերբմէ երլարը վէ սայիր կէօնակէօն թէզեինաթ վէ քիլիսէ տէրունինատէն սոզագ դաբուսունատագ նէֆիս խա-լիչէլեր թէֆրիշ օլունուպ հէր պիր դաբույա տախի աղըր բէրտէլեր թաալիդ գելընմադ ըսը։

Տէրունու քիլիսէտէ Ալադ խո-ըան տախի թէզեինաթը ճէսիմէ իլէ ըէվնագատար օլուպ, հաշմէթլու Բա-բա հաղրէթլերինատէն ադամմէճէ հի-պա օլունմուշ օլան քէպիր վէ նէվրեամ քալէմքեար խաչերուլթուն իլէ Ս. Գը-ըիգոր Լուսաւորիչ բէտերիմիզին Մա-սունքլարընը հաֆըզ օլարագ, մու-ախսարէն Բօմա ճանիպինատէն կելէն միւզեյեն սունատագ, մեղքիւր խո-ըանը իւզերինէ վագ օլունմուշ, վէ պէյլէճէ մէպալիլի քիւլլայէ սարֆը իլէ քիլիսէնին տէրուն վէ խարիճին-ատ թէզեինաթատէն արի ճիւղեի պիր մահելլատախի գալմամը վէ պէյիւքգա-ըունուն տը շարբընատա տախի օրթա-սա տեվլէթը Ալիյէ վէ պիր թարաֆ-տա Բաբա հաղրէթլերի, վէ տիկէր թարաֆտա Ֆրանսա տեվլէթի ֆախիմ-մէսի սանճաղլարը թէմէվվիճ իթ-մէքտէ պուլունմուշ իտի։

Տէրունու քիլիսէտէ տախի, Դա-սընն տըշարը թարաֆը իքի տայիրէյի թագսիմ օլունուպ, էօն թարաֆտա Եպիսկոպոսան էֆէնտիլերէ մախսուս ֆը բրօլայը իսկէվիլլէր, վէ օրթասը տի-բայուլարա թախսիս, վէ իքինճի տայի-ըէնին պիր թէրաֆը միլլէթիմիզ, վէ միլլը սայիրէ Գաթօլիք ըէհապինի միթէհայիզանընա, վէ տիկէր թէ-ըաֆը ասհասը ըիւթպէ վէ միւթէ-պէրանը սայը ըէյէ թախսիս գելընմը, վէ Զայնաւոր պատարագ իւչ չայրէ-քատէն զկյատէ սիւրմէմէք վէ մուն-թազամ պիր սիւրէթատ իճրա օլուն-մագ իւզրէ, քիլիսէ տէրունինատ պիր իքի ատֆա արարոզապէտլէր վասէ-թասը իլէ Կաթողիկոս էֆէնտի հաղ-ըէթլերի պաշլարընտա պուլունարագ թէճրիւպէլէր օլունուպ, հէր պիր չէյ հաղըր վէ ամատէ օլտուղու հալատ պու վէճճէլ թանզիմ օլունան թէզ-եինաթը միճէլա պիր նաղարը ալի թէադիդաթը իլէ տախի ֆէվգ էլատ թահսինէ չայան պույրուլմուշ տուր։

Եէվմի ճիւմատատ, իմբէրաթօրի-չա հաղրէթլերի, Ճայնաւորուն 3½ գարարլարընտա վուգուրինէ, վէ մէրի իւլ իճրա օլան քեաֆֆէյի արարո-զութիւնլարըմըզըն թանաշասընա բաղ-պէթլէ, Կաթողիկոս հաղրէթլերինի տախի Ճայնաւորտան սոզրա Պէյ օղ-լու Ֆրանսըզ սէֆարէթխանէսինատ գադուլ պույուրտաճաղլարընը խասսէ-թէն իսպարէ լութֆ պույուրուպ, թէ-ըաֆը գիյ չէրէֆը ասիլանէլերինատէն քիլիսէյէ պիր եատիկեարը տիանէթ ասարը օրմագ իւզրէ, պաթալ պիր սանաղը տերունինատ կօպլէն իչի օ-ըարագ զիյդըյմէթ պիր պատկերը քէպիրի, պաղը մէմուրին իլէ իրսալէ հիմմէթ, վէ տերագաղ քիլիսէյէ թալիգ օլմասը իչին քէնտի վաբօրու-նուն տօղրատաճը նէֆիրլերինի տախի թէրֆիզ պույուրմուշ օլտուղլարընտան, սանտըգտան սերիսն չըգարը-ըլըգ եալտըզլը չէրչ իւպէսինէ գօնու-

լարադ, մուվադգաթէն թախթկեա-հէն գարշ ըսբնտա Սուրբ Մարտիրոս խո-բանը բիշկեահինէ վազ օլունմուշ։ Իշ-պու պատկերը քէպիր իսէ մէշահիրի բէսսամուէն Ռաֆայէլին պիրինճի էլ հիւնէրինին սիւրէթի օլարադ, հազ-բէթի Իսա էֆէնտիմիզին ճէպէլի Թա-փօր խւզերինտէ իզհար լյէտիքլէրի սայթանաթը Իսահիյէսինի միւբէսսէմ Այ-Լիւզ-Ռիւ թատրերի օլուշ, կօպ-լէն թապիր օլունան իմպէրաթօր ֆրան-ցիգասընտա իշլէնմէսինէ լքի լուշ սէ-նէտէն զիյատէ վազբթ սարֆ օլունմուշ օլուզուզունտան, զայէթ կիրանպահա պիր պէրկիւզարը մուխալիսէթ ասար օլուզու թադտիր դըլընմըշ տը։ Վէ չէրչիւպէսի օրթասընտա պիր թաճ իլէ զիյրինտէ ալթունտան պիր Ն-եազը եազըլարադ Նաբպէոն իմամինի, եանի պիր հէտիյէյի իմպէրաթօրիյէ օլուզունու պէյան իտէր։

Էհլի հիւնէր վէ սէնայի վէ Ռօմա-տա Վատիկան միւզէսինտէ Ռաֆայէ-լին չէքթիյի իշլու թատիրին տալընը կէօրէնլէր, նէ՝ նատիր վէ նէ զիյդըյ-մէթ չէյ օլուզունու ֆէհմ վէ քէշֆ իտէպիլիրլեր։

Իշթէ քիլիսէյի մէզբուր իմպէրա-թօրիչայը միւշարալէյհանընը պու հէ-տիյէյի պէհիյէսի իլէ պիր գաթ տահա բէնգատար օլարադ, ճէմիի թէատրի-քեաթը իսթամ պուլտուգտա, եէվմի ճիւմա իրթէսի միւշարալէյհա հազ-բէթլէրի ճանիպինտէն վէ Պէյլեր պէ-յինտէն իքի մէմուր մորիֆէթի իլէ, հիյէթը քիլիսէ վէ թախթկեահ խաս-սէթէն թէրսիմ գըլընարադ միւշարա-լէյհա հազբէթլէրինէ թադտիմ գը-ըընմըշ տը։

Ումուրու թապիիյէտէն օլուզու վէճհ իլէ, եէվմի թէշրիֆի իմպէրա-թօրիչատէ, ճէմիյէթի քիւլլիյէ իլէ քիլիսէնին իսթիլա դըլընճաղը տէր-քեար իտուկինտէն, իզտիհամ վու-գույի իլէ պիր ույզունուզուդ վու-գու պուլմանադ իւզրէ, մնխասուսէն պիլէէթ պատաբրբլբ միլէթիմիզ միւթէպէր ֆամիլեաբրընա վէ միլէլի սայիրէտէն արզուքէշ օլանլարա, վէ մահալը բէսմիյէտէն թալեպ իտէնլերէ խայլի պիլեէթ իթա օլունուպ, պու վէճհիլէ տաղբտրը ան պիլեէթլերին ա-տէտի 480է պալիզ օլմուշ տուր։

Իմնի պունճա զէմանտէն պէրու միւնթազբը օլունան հոկա. 3 բաղար սապահբը բէյտէրբէյ քիլիսէյէ թէշ-րիֆ պույուրան զէվաթը միւթէպէրէ եանի միւթէպէրանը մէմուրին վէ հու-զուրու միւթատ օլան վէ բուէսսա վէ ճիւմլէ միւթէպէրանը միլէթ, վէ դըս-մը տիկէրտէն տախի պաղը բուէսսա վէ միւթէպէրան, վէ միլէթի Ռումի-յէտէն տախի Լօզօֆէթ զատ վէ Խը-րիսթաքի էֆէնտիլէր վէ սայիրէ, վէ էֆ-րէնճատէն տախի պաղը մէմուրին վէ սարրաֆան, վէ միլէթի Եէհուտայէ-տէն Գանթէ Գամանաս միւսթադիլէն թայեին օլունան մէմուրլար վասէ-թասը իլէ մինասիպ մահալլերինէ եէրլէշտիրիլիպ, վէ միլէթատէն սէքիզ զէվաթ քիլիսէնին սօգադ գաբուսու էօնիւնէ իքի թէրաֆտան պուհուր-տանլար իլէ տիզիկիպ, վէ ասաքիրի հազբէթը Շահանէ սօղաղընը պիր պաշ-տան օ պիր պաշընտաք վէ քիլիսէ հավլիսինին իքի թարաֆընա տախի սաֆպէսմէէ, վէ մուզիդայը Հիւմայուն ահէնկազ օլարադ, փիսկոպոս էֆէն-տիլէր հավլինին իւզերինէ եաբըլան քէմերին ալթընտա էլպիսէյի ֆախի-բէյի բուհանիյէլերի վէ գաւազանլարը իլէ, վէ Լատին Մօնսինիօրու քիլի-սէնին գաբուսունուն պիր թէրաֆը-ատա վէ ագտէմճէ իմբէրաթօրիչայը միւ-շարալէյհանընը հէտիյէ իթմիշ օլուս-ղու աղբը չուրջատ, վէ մէսնէտը բու հանիսինէ մանխասուս ալամէթ վէ թէզենանթը իլէ Կաթողիկոս հազ-բէթլերի տախի տիկէր թարաֆընտա իմբէրաթօրիչա հազբէթլերինին գու-տումինէ միւնթազբը, վէ մուզիդա-լար վէ քիլիսէնին քեաֆֆէյի չան-լարը սավթէնտաղ օլուզուդլարը, վէ պէօյիւք գաբուտան գատուլ իթմէք իւզրէ Ազարեան Ս. Գերատայծատ վէ Ֆրանսա էլչիսի Մ. Գուրէ, միւսթէ-շարը Մ. Ութրէ իլէ, վէ տէվլէթը Ս-լայէնին իթալեա սէֆիրի Ռիւսթէմ պէյ, վէ պէյլիքճիի տիվանը Հիւմա-յուն Արիֆի պէյ, վէ Շեհիր Էմինի Սեր-վէր էֆէնտի հազբը պուլունտուգտա-րը հալտէ, իմբէրաթօրիչա հազբէթ-լերի տէվլէթլու խամէթլու վալիսէ Սուլթան ալիյէթիւշշան էֆէնտիմիզ հազբէթլերինին ալթը աթլը տալթա-նաթ արաստընա բաքիպէ օլուզու-հալտէ, ալայը վարէա իլէ պիհնշամէ քի-լիսէնին դաբուտունա չէրէֆ վիրուա իթմալքտէ, տէրադ ապ իչ ատէտ նէյ-լեր իլէ խորհուրդ խորին թէրէնիւ-միւնէ միւպատէրէթ դըլընմըշ։

Իմբէրաթօրիչայը միւշարալէյհա հազ-բէթլերի քիլիսէնին իլք գաբուտունա տուխուլ կյէտիքտէ, խարիճկյէ թէշ-րիֆաթիյի տիվանը հիւմայուն բեամիլ պէյ վէ Ազարեան Գերատայծատ իմ-բէրաթօրիչա հազբէթլերինէ բիշբէյ-լարադ, միւշարիլէյհա հազբէթլերի օ-բատտա սաֆպէսթէ պուլունան ատտ.քիրի Շահանէ սաֆիլարը արաստընտա կէչիպ, բիսկոպոսլարըն հազբը օլուզու մա-հալէ փոսբլ օլուզունտա, լէհճէսին-տէ նիւմայան օլան ատտրը քէմալը մահզուզիյէթլէ նազիքեանէ խիրամ վէ պաշը իլէ ճէմիի փիսգոպոսարա սէլամ վերբէք. քիլիսէնին իչ գաբու-սունա կաթողիկոս հազբէթլերինին հազբը օլուզու մահալէ վասբլ օլ-ատու։ Օրատա միւշարալէյհա հազբէթ-լերի կաթողիկոս հազբէթլերինի կէօր-սիւքտէ, քէմալը իլթիֆաթ վէ սի-յանէթ իլէ միւշարիլէյհին տէսթինի պուս իլէյիպ, միւշարիլէյհ հազբէթ-լերի տախի իմբէրաթօրիչա հազբէթ-լերինէ կիմիւշ պիր ավանի իլէ օրհ-նեալ սու թադտիմ իտիպ, պատէհու կաթողիկոս հազբէթլերի էօնտէն վէ իմբէրաթօրիչա հազբէթլերի եանընտան կիտէրէք. Դաս գաբուսու էօ-նիւնէ եէթիշիլտիքտէ, իմբէրաթօրի-չա հազբէթլերի միհրաբա աղիմ հիւբ-մէթ իլէ սէճատէ իյգիա իթտիքտէն սօղ-րա, քէնտի թախթընա սատտէ օլա-բադ, դարշ ըսընտաքի վերնատունա տախի իքի դըզ եէկէնլերի վէ ՅԱմ ա'Օ-նէօրլերի, վէ սայիր տայրէսի միւթա-հայզանը, մատամ Միհրան պէյ, վէ մատամ Պ. Գույումճեան բիգիագաթլէ-րի իլէ դուսա իթտիքլերի, վէ ար-դատաքի վերնատունտա տախի փարիս սէֆիրի Մէհէմմէտ ճէմիլ բաշա, վէ Ֆիորէնչա սէֆիրի Ռիսթէմ պէյ, վէ պէյլիքճիի տիվանը հիւմայուն Արիֆի պէյ, վէ Շեհիր Էմինի Սերվէր էֆէն-տի վէ սայիր մէհմանատարանը քիրամ հազբը օլուզուդլարը հալտէ, Կաթող-իկոս հազբէթլերի տախի պատարագա պաշլամբշ տը։

Իմբէրաթօրիչայը միւշարիլէյհանընը սոլ թէրաֆընտա բրէնս Միւրա Հիւ-սար գըյոֆէթինտէ, վէ օնուն ար-դասընտա քէնտի պաշ մանէյնճի-սի վէ թէշրիֆաթիի խարիճկյէ բեա-միլ պէյ վէ ախէր մէմուրան, վէ թախթընը ուշադըսընտա Գաս դա-բուսունտա Ֆրանսըզ էլչիսի Մ. Գուրէ, վէ եանընտա միւսթէշարը Մ. Ութրէ վէ պիր դաշ քէնտի բիֆադա-թընտա պուլունան պահրկյէ զապթանը, վէ բրէնս Միւրաթին եանընտա տախի Ազարեան գերատայծատ հազբէթլերի Գատարագ թէշրիֆաթընընը պրա նօգ-սան ճէրէյանը, վէ իմբէրաթօրիչա հազբէթլերինին վագբթ վագբթ ի-ճրա էտէճէյի խուսուսաթը թէպլիղի իչին մէմուր թայեին օլունմուշ իսի չէօյլէ քի Գերատայծատը մուսա-յիլէյհ ճէնապլերի իմբէրաթօրիչա հազ-բէթլերինէ պատարագը խիթամը-նա տէկին նէ թէտպիր իպրաղ կյէ-միշ իսէ, քեաֆֆէսինի միւշարիլէյհա հազբէթլերի քէմալը խօշնուտկյէթ վէ նէզաքէթ իլէ ի՛ճրա պույուրմուշ-լար տը, վէ հէր նէ պատար քեաֆ-ֆէյի թէշրիֆաթը բուհանկյէնին ի՛ճ-բասը իլէ թաճիպ օլմանասը իչին զի-յատէ թախթատա պուլունմասը թէ-մէնին օլունմուշ իսէ տէ, տարարոզու-թիւնդարը թէմամիի ի՛ճրասընա տր-զու էթմիշ օլուզու իչին զիյատէ ա-յադտա վէ տիղ իւզերինտէ պուլուն-մուշ տուր։

Պատարագ Ս. Աստուածա վա-սըլ օլուգտա, ինճիլի շերիֆի պուս իթմէք ուսուլի միւշարիլէյհա հազ-բէթլերինէ թէպլիղ օլունարադ, բիս-գոպոսլար կիւրուհինտէն էն միւսինի պուլունան Իգնատիոս սէրբիսգոպոս ճէլլ օլունուպ վէ տարկաւադը էլինտէն Աւետարանը տլըպ, Ազարեան գերատայծատ ըէֆադէթի իլէ թախ-թէն էօնիւնէ կիթմէքտէ միւշարիլէյ-հա հազբէթլերի տախի թախթընտան իքի տերէճէ աշաղը էնիպ քէմալը թատաղմ իլէ ինճիլի շերիֆի պուս կյէմիշ տիր։

Ողջոյն տուք վաղթը կէլտիքտէ, 18 բիսգոբոս կաթողիկոս հազբէթ-լերինտէն ողջոյն ալմադ իւզրէ աղ-տէմճէ իտրանընը էօնիւնտէ չիֆթ չիֆթ հազբը օլուպ, իմբէրաթօրիչա հազ-բէթլերինին տախի այադտա պուլուն-մասը թէպլիղ օլունտուգտա, տէր ա-դասը այաղա դալդըպ, եվվելա իքի բուրբառակիր սարկաւագ քահանա-լար կաթողիկոս հազբէթլերինտէն ողջ-ոյն ալըրգտան սօղրա, իմբէրաթօ-րիչա հազբէթլերինէ տախի սօգուզ տէֆա խուսնկ վէրբէրէք բէտմի խնկար-կութիւն իճրա օլունմուշ տուր, վէ իմբէրաթօրիչա պու բէտմի ողջոյնա հիւրմէթը ֆայիդա իլէ մուգապէլէ կյէմիշ տիր. պատէհու բիսկոպոսլար իքիշեր իքիշեր կաթողիկոս հազբէթ-լերի իլէ --հոմբոյ բէտմինի իճրա է-տիպ, սօղրա դասըն օրթասընտա էն-տիքլերինտէ ճիւմլէսի իմբէրաթօրիչա հազբէթլերինի սէլամլայպ, միւշարի-լէյհա հազբէթլերի տախի պիլ մու-գապէլէ ճիւմլէսինի պաշը իլէ սէլամ-լամբշ տը։

Իմբէրաթօրիչայը միւշարիլէյհա-նընն Պատարագ խիթամընա գատար իպրաղ էյլէտիյի տատը ալյանէթ վէ իպրէթ ճիւմլէ հազբը բունուն քէմալը հայրէթ վէ խթիպրատընը միւճիպ օլ-մուշ տուր. թախթընը չոքարանը իւ-զերինէ ադտէմճէ վազ օլունմուշ իսի վէնէտիկ Մխիթարեան բահիպլերի հիմնէթի իլէ Ֆրանսըզճայա թէրճիւ-մէ վէ թատ, վէ պայէթ աղբը միւ-ճէլլիտ օլան էրմէնիճէ խորհրդատե-աբը քի իմբէրաթօրիչա հազբէթլերի անը գրատթ պույուրարադ էրմէնի այնինի իւզրէ իճրա օլունմադտա օ-լան Պատարագընը թէշրիֆաթլարընա վագբթ օլմադտա խոր։

Պատարագ խիթամ պուլտուգտա, Ազարեան գերատայծատ հազբէթլե-րի գրարաա լիսան իլէ պիր մուխթա-սար տուտ գրատթ կյէտի քի պիր գ-օրեասը էրմէնիճէ, Օսմանըլճա վէ Ֆրանսըզճա թէրճիւմէսի իլէ իմբէր-աթօրիչա հազբէթլերինէ թատ տիմ օ-ըունմուշ իսի։ Իշ պու տուանընն իլք ալէյթի վելինիմէթը պիմինէթիմիզ, վելինիմէթը ալէմ շէվքէթմուսապ.քե-ըամէթնիուսապ տամէֆկյ երիքէթ իւլ սալթանաթի իլա եէօվմիւլ հիսսապ բա-տիշահրմըզ էֆէնտիմիզ Սուլթան Ապ-տիւլ Ազիզ խան հազբէթլերինին տէվ-լէթլու խամէթլու վալիսէ սուլթան Ապիյէթիւշշան էֆէնտիմիզ հազբէթ-լերինին վէ տէվլէթլիւ նէճապէթլիւ Շահզատէկեան ճիվանզախթան հազ-բաթընընը տէվամը էօմր վէ իճբալլէ-րինին էտիյէի խայրկյէսինի շամիլ օ-ըուպ, խիթամընտա ամին չաղբըշբըլ-մըշ տը։

Իքինճի պէյլիթի ֆրանսա տէվլէ-թը ֆախիմէսի իմբէրաթօրու պուլու-նան իչիհինճի Նարօլէոն վէ հաշմէթ-լու իմբէրաթօրիչա Էօժէնի հազբէթ-լերինին, վէ մնխասուսու նէճապէթ-մէվսուսիլերինին քէմալը թէնտիրիստ վէ ագիյէթ իւզրէ տէվամը էօմր վէ իդպալլերինի շամիլ օլուպ, պունուն տախի խիթամընտա ամին չաղբըշբըլ-մըշ տը։

Ինքինճի պէյլիթի ֆրանսա տէվլէ-թը ֆախիմէսի իմբէրաթօրու պուլու-նան իչիհինճի Նարօլէոն վէ հաշմէթ-լու իմբէրաթօրիչա Էօժէնի հազբէթ-լերինին, վէ մնխասուսու նէճապէթ-մէվսուսիլերինին քէմալը թէնտիրիստ վէ ագիյէթ իւզրէ տէվամը էօմր վէ իդպալլերինի շամիլ օլուպ, պունուն տախի խիթամընտա ամին չաղբըշբըլ-մըշ տը։

Իշթէ թէրճիւմէյի տուայը մէղ-քիր։

Ճէնապը Բաղդիւլ ալէմին գատը-բը ալէյլ թէպլիղ Թատրա հազբէթլերի, սէն քի գուլուպու միլլիքլու մաղ-զամայը իսհանաթը իլահիյէն իլէ Ֆէյզ-եապ իտէրսին շէվքէթլու դուարէթ-լու փատիշահրզ Սուլթան Ապտիւլ Ա-զիզ խան էֆէնտիմիզ հազբէթլերինէ վէ մէհտը իւլեայը սալթանաթլերի վալիսէ սուլթան ալիյէթիւշշան էֆէնտիմիզ հազբէթլերինէ վէ շահ-զատէկեանը ճիվանզախթան էֆէնտի-լեր հազրաթընա, էօմրիւ իգպալ վէ շան իւ շէվքէթլէ հուզուր վէ սաա-տէթը ֆիրատան իհսան իլլէ, վիւ-քեայը սալթանաթը սէնիյէթլերինէ, սասալէթ վէ համիյէթլէ մուվաֆֆա-ղիյէթը քեամիլէ իհսան իլլէ. սայէյի սալթանաթը սէնիյէթլերինէ թէպաա-յը տէվլէթը Ազիյէթլերինէ քէմալը ա-սայիշ վէ բէֆահիյէթ իհսան իլլէ։

Վէ սանա սունալըմ էպէտի մէճտ իւ խզզէթ։ Ամին։

Ճէնապը նէճաթպախշայը Ազէմ, եա հազբէթը իտա, հաշմէթլու իւ-չիհինճի Նարօլէոն իմբէրաթօր իլէ էլան իշ պու քիլիսէյի շերիֆտէ պիրլէր ի-լէ պէրապէր իպատաթ իտէն իֆֆէթ-լու իմբէրաթօրիչա հազբէթլերինին դուլուպու հիքմանիլերինի ֆէյզ վէ էլթաֆը բէսպանիյէն իլէ մալա-մալ իլլէ. զիյրի ճէնապհը սամէտանի-էնտէ անլերի հըֆզ իտիպ, վելիի ահաը ալիպախթլերինի տախի, էքսա-բը քէֆֆիյէտէն մասուն իլլէ, քի տէվ-լէթմէյնը ֆախիմէթէյն պէյնինտէ բէհինի թէյեիտի իթթիֆաղ վէ խա-լիսէթ պէր տէվամ օլարադ, ադադայը սուլհ ու ասայիշէ նայիլ օլալըմ։ Ամին։

Պատէհու կաթողիկոս հազբէթ-լերի իմբէրաթօրիչա հազբէթլերինէ թէվէճճիհ իտէրէք լիսանը իթալի-անէտէ պիր թէչէքքիւրնամէ տախի գրատթ պույուրմուշլար տը. քի պու-նուն տախի տըբլ Ֆրանսըզճասը միւ-շարիլէյհա հազբէթլերինէ օ անտէ թադտիմ գըլընմըշ տը։

Իշթէ սուրէթը թէշէքքիւրնամէ։

Մատամ.

Զաթը հաշմէթմամթլերի, պեր-վէճհը իպատէթ իշ պու քիլիսէմիզի թէշրիֆ կյէտիյինիզատ, էրմէնի գա-թողիկի միլլէթինէ լութֆէն սեզատար պույուրուլմուշտուզ իշ պու թէվէճ-ճիհիւ ասիլանէլերինին ասատը ճէլի-լէսի, շու միհրաբը մուգատտէս սեպա

վէ դայա օրունարադ էպէտնու�մուն օ. լաճադ ոբը։

Խմոի պու միհրապը մուդատաէս տայիրէսինտէ պուլունան պիկ ճիւմիէ մէսնէտտարանը բուհանիյէ իլէ եէկ. տիլ վէ եէկիզէպան օլարադ, պու ադիզ տաիլէրի տախի ճէնապը բարպիւլպէ. մինէ միանաճաթլէ, զոսթը հաշմէթսի. մաթլէրի, վէ մաթպուու մուֆախա. միմը, չէվբէթլու փատիշահմիզն միւթթէֆիգի խալխի հաշմէթլու իմ. բէրաթօր Նաբօլէոն հաղրէթլէրի, ոյ. վէլիի ահալէրինէ տիւքեշը աշդը իւ. միտ օլան ղիյշերէֆ միլէթինիզ իւղէ. րինէ ֆէյդ վէ թէպէրրիւքեաթը բահ. մանիյէյի տավէթ իտէրիզ։ (1)

Պա խուտուս, մատամ, մէմալ իւքի մահրուսէի Շահանէլերինտէ միճէա. տիտի նիզամաթը աէվլէթ վէ մուէյ. եիտի պիւնեանը մէտենիյէթ օլան վէ. լինիմէթը պէմինէթիմիզ, փատիշա. հըմըզ էֆէնտիմիզ հաղրէթլէրինէ եէկ. տիլ վէ եէկզէպան լէյլ իւ նիհար է. տիյէյի խայրիյէյէ մուվաֆէպէթ մէֆքրուզուզ, զիրա միճէրբէտ ասյէի շէվբէթվայէի ճէնապը ճիհանտարիլէ. րինտէ պիլ ճիւմլէ թէպատա վէ գիյրի տէսթան, պիկա ֆիրգը մեզհէպ վէ ճինս միւսավաթէն մաղհարը նիմէթը տատալէթ օրմադտայրզ, վէ էլեկվմզա. թը հաշմէթսիմաթլէրինին թէշրիֆի ի. լէ միշերէֆ օրմանրզ տախի օլ սայէի լութֆվայէի փատիշահանէլերին պիր է. սէրը ճէլիլի տիր։

Մատամ, քիլիսէյի ադիզանէմի. զի պիր պէրկիւզարը շահվարանէ իլէ տախի թէղլինէ լութֆ վէ իհսան պու. յուրտունուզ։ Սէմերէյի ֆուտարը մէ. ալինիւժտարը տիանէթբերվերի օլան պու էսէր ճէմիլէրի, պիզլերէ մու. էպպէտէն միւզէքքերի էլթաֆ վէ ֆէզայիլի ճէլիլէլերինէ պիր մէսէրէ օրատագ ոբը։

Իմոի պիլ ճիւմլէ միլէթիմ թէ. բաֆինտան արզ իւ պէյանընա վասէ. թա օրտուզում թէշէքքիւրիւ դապու. լէ բաղպէթ պույուրմանըզը տախի խասսէթէն նիյազ իտէրիմ։

Թէշէքքիւրնամէյի մէզպուրու դը. բաաթը խիթամընտա իմբէրաթօրիչա հաղրէթլէրի Ազարեան դերապայծա. դա դարիհէլերինտէն իւքի խուլուս պէյան պույուրմուշլար ոբը, պիրիսի, զիրքը օրունան խորհրդատեար քիթապընին իլք սահիֆէսի պաշինա կաթողիկոս վէ պիլ ճիւմլէ բիսգոպոս հաղրաթընին իմզալարը իմ վէ էլդապլէրինի վէ թեմիլերինի գայտ է. տիպ, քիթապդը մէգրիւր քէնտինէ պիր զիյդրամէթ եատիկեար օրատա. զընը պէյան իլիմէսի տիր քի, էրթէ. սի կիւնիւ մուճիպինճէ իճրա օրմուշ տուր։

Վէ տիկերի հաղգընտա «արզ իւ «իտէրիմ քի ատիշ տիր լիսանը լէ. «թաֆէթ պէյանը իլէ, պէն քէնտիմ «խորանընա պադրնա կիտիպ կաթող. «կոս հաղրէթլէրինին եիւզիյիւնիւ «էօրէյիմ վէ օրհնութիւնունու նիյազ «եատերէք քէնտինէ օլան հիւրմէթ վէ «բայէթը մախսուսէմի ալէնէն իզհար «վէ իսպաթ իտէյիմ»։

Ազարեան դերապայծառ տախի շէօյլէ ճէվապ իյէմիշլէր տիր. «պու «վէճհ իլէ քիլիսէյի շերիֆէ ադիմ «հիւրմէթ ըզհար պույուրմուշ օլուր. «սունուզ»։

(1) Կաթողիկոս հաղրէթլէրինին իշպու թէշէքքիւրնամէյլերինտէ ԷԼԼԷ «ԽՈՐԼԵՐԻՆԷ ԴԷՏԷՀԸ Է-ՏԻ» օրան ղէյշերէֆ ՏԷԼԵՐԻՆԷ եանի Ֆրանսըզ միլէթինին իւմիտ վէ մուհապպէթի սէնին մախսուսին տիր տէ. տիյինի միւշարիլէյհա իշիթմէքտէ գալը մատէրանէլերի օլ տերէճէ միթթէսիրէ օրմուշ տուր քի թարիֆ օրունամադ։

Լէյլէ իսէ թէքբարրամը շ ոբը միւ. շարիլէյհա հաղրէթլերի, «էօյլէ իսէ ըէճա իտէրիմ, խապեր վերինիզ կա. թողիկոս հաղրէթլերինէ պու արզ իւ. միւ քի խոշանտան աշաղա էնմէսին։»

Օլ վադրթ Ազարեան դերապայ. ծառ Դաֆթանճեան Հ. Եղիշէ վար. դապետ վասէթասը իլէ իմբէրաթորի. չայը միշարիլէյհանընն պու էմէլինի կաթողիկոս հաղրէթլերինէ թէպիկ պույուրմուշլար ոբը։

Վէ իշթէ իմբէրաթորիչա հաղ. րէթլերի թանիմընտան էնիպ վէ Դա. սընն օրթասընա կէմէքտէ կաթող. իկոս հաղրէթլերի տախի բէմնէն իւքի տերէճէ էնապյի անտէ, միւշարիլէյհա հաղրէթլերի կաթողիկոս հաղրէթլե. րինին հուզուրունա եէրէ պէրապէր դաբանըզ վէ տէսթինի պու էտերէք, ՊԷՆԷՊԷԽԷ քէլմանը իլէ, կաթողիկոս հաղրէթլերինին օրհնութիւնունու նի. յազ էյլէյիպ միւշարիլէյհ հաղրէթ. լերի տախի օրհնութիւնունու իթա էյլէտիքտէն սոզրա, Ազարեան դե. րապայծառ հաղրէթլերի տախի միւ. շարիլէյհանընն էլինտէն թուրթուպ դալոը ըմընշ ոբը։

Պու սըրատա քեաֆֆէյի բիսգո. պոսլար թափոր իլէ քէմանֆիլուսա. պըզ քիլիսէ հավլուսունա չըզըպ, վէ կաթողիկոս հաղրէթլերի իլէ Լա. տին մենսինեօրու Բլիւմ իմբէրաթօ. րիչա հաղրէթլերինի էօնլերինէ ալըպ ահէսթէ ահէսթէ ճէմիյէթի սելամա. յսրադ քիլիսէնին իշ դարուսու էօ. նինէ վասլ օլաճաղը էնտալերտէ, Ա. զարեան դերապայծառ իմբէրաթորի. չա հաղրէթլերինէ արարողութիւնու. մուզուն ուզունճա օրատուզունտան օր միւսատէթտէ եօրուլմուշ օրտուզլարը. նը իթիզար էյլէմէսինտէ, միւշարի. լէյհա հաղրէթլերի իսէ տէյիլ եօ. ռուլմուշ օրմատըզընը իլլա պիր միալի տահա միւմթէա օրատյարը պա խոշ. նուտիյէթը քեամիլէ տիյնէյճէյինի պէյան պույուրմուշլար ոբը։

Օ արատա մուդիդայը Հիւմայուն քիլիսէ հավլուսունտա թէրէննիւմ սաղ օրմադտա իտի։ Իմբէրաթորիչա. յը միւշարիլէյհանընն լէհճէսինտէ հիսս օլունան ատարը սուրուր վէ ինչիրահ ահալինին թարիֆէ կէլմէզ պէհճէթը դալզ մէճնունիյէթինի միւսթէզիմ օր. մադտա իտի։

Իմբէրաթորիչա հաղրէթլերի Կա. թողիկոս հաղրէթլերինտէն մուֆարա. դաթ էթմէզտէն էվվել, դարունուն էօնլունտէ էվվէլա շու դիյնէթը բու. հանիյէտէն ուզայը հիսս իթմիշ օր. ատուզու մէճնունիյէթի պէյանատան սոզրա, արարողութիւնու մուզուն զա. յէթ միւթէէսիր վէ վաճիպ իլ իթի. նա պիր արարողութիւն օրատուզունու թահսիյին պույուրմուշլար ոբը։ Սոզ. բա մենսինեօր Բլիւմէ ատօնիպ Բարա հաղրէթլերինին խաթրը շերիֆլէ. րինի իսթիֆսար պույուրուպ, քէմա. լը սրհհէթ վէ աֆիյէթտէ պուլուն. ատուզունուն հասլերինի ալնագտա օր. ատուզում իշին զայէթ մէճնունտամ. միշ տիր։

Վէ քիլիսէ դաբատու բիշկեահին. տէ կաթողիկոս հաղրէթլերինտէն վէ. տա խտէճէյի էնտատէ, իմբէրաթորի. չա հաղրէթլերի քէնտիսինի կաթո. ղիկոս վէ բիսգոբոսլար հաղրաթընն տուպլերինէ թէպիմ իտերէք, մու. ֆարադաթ իյլէտիքտէ, նաղմէսաղ օ. լան նէյլեր վէ շարականլարա, սաֆ. պէսթէ օլան ասաքի Շահանէ մուզի. դայը Հիւմայունու թէրէննիւմանը տախի աքս էնտադ օլարադ, պու իթ. թիֆադը նամէթէյնտէն դուլուպու հաղրուն թարիֆ իւ պէյանտէն պի. րուն տերէճէտէ միթթէսիրը օրմուշ տուր։

Օլ վէճհ իլէ միւշարիլէյհա հաղ. րէթլերի բիսգոպոսլար արատընտան կէչերէք վէ թէքբար իւքի թէրաֆը սէլամլայարադ սոզադ դարատունուն էօնլունէ քէշիտէ գըլընան երինէ օլ միւղէյրէն արապայա բաքիպէ օրա. րադ մէվճուտու մայէթի իլէ Ֆրան. սըզ սէրայընա ադիմէթ պույուրմուշ. լար ոբը։

Զիյնէթը բուհանիյէ իմամը ա. դիպլինտէ, Ֆրանսըզ սէֆարէթխանէ. սինէ ադիմէթլէ, հուզուրու իմբէրա. թօրիչայէ տուխուլէ վադ օլան ղէվա. թը միւթէպէրէ։

Սէմահէթլու կաթողիկոս էֆէնտի հաղրէթլերի.

Մարաշ Սերբիսգոպոսու ֆաղի. լէթլու Աբելեան Պետրոս դերապայ. ծառ հաղրէթլերի.

Վէնէտիկ Աբբահայրը ֆազիլէթ. լու Հիւրմիզեան Գէորգ Սերբիսգո. պոս հաղրէթլերի.

Մէրսին Սերբիսգոպոսու ֆաղի. լէթլու Մելքոն դերապայծառ հաղ. րէթլերի.

Էրզրում բիսգոպոսու ֆաղիլէթ. լու Սահիան դերապայծառ հաղրէթ. լերի.

Մուլթէպէրանը միլլէթտէն Շու. բայի տէվլէթ ադասընտան Վալիտէ Սուլթան ալիյէթիւշշան հաղրէթլերի սարրաֆը, սատատէթլու Մըսրլը Պօ. ղոս պէյ հաղրէթլերի.

Տիվանը Ա.Հ.քեամը Ա.ալիյէ ադա. սընտան սատատէթլու Գասպար պէյ.

Տիվանը Ա.Հ.քեամը Ա.ալիյէ ադա. սընտան սատատէթլու Վարդան պէյ.

Տիվանը մուհ.քէմալ ադասընտան Տավուլ Մկրտիչ էֆէնտի.

Զէվաթը միւթէպէրէյի միւշարի. լէյհիւմ ճիւմլէսի հուզուրու իմբէ. րաթօրիչատէ նեմ տայիրէ օրատուզլարը հալտէ, իմբէրաթորիչա հաղրէթլերի կաթողիկոս հաղրէթլերինին էօնլունէ կէլիպ, պու կիւն զայէթ էօրուլմուշ օրատուզունու, վէ արարողութիւնլարընն քէմալի ադամէթ վէ թէսիրինի տէֆա սէնա իյլէմիշլէր տիր։

Պատէհու Հիւրմիզեան Գէորգ դերապայծառընն էօնլունէ կէլիպ, վէ. նէտիկէ ադիմէթինտէ վանքա պիր վի. ղիթա վերմէյէ վադթը օրմատըզընը մանէթէէսիֆ պէյան պույուրմուշ։ Սօղրա Աբել դերապայծառընն էօնլունէ կէլիպ, Մարաշ միսիօնարլըզընընն ահ. վալինի սիւալ պույուրմուշլար ոբը։ Վէ Ադիթանէտէ պու դատար բիսգո. պոս պուլունտուզունուն սէպէպինի ադնամադ միւրատ իթտիյինտէ, Սի. նադոս թէհէմմիւ օրունմուշ օրատու. զու թէֆիհիմ գըլընարդատա, պէյզէ պիր վադրթատա Ադիթանէտէ պուլուն. մուշ օրատուզում իշին, քէնտիմի մէ. սուտ ատատ խտէրիմ տէմիշ տիր։ Վէ դաշ բիսգոպոս Սինադոստա պուլուն. ատուզունու սիւալ իյլէտիքտէ, իճադ իտէն ճէվապը վերիլմիշ տիր։

Սօղրա էրզրում բիսգոպոսունուն էօնլունէ կիտերէք, էրզրումուն Ադի. թանէյէ պուուտինտէն պահս իլէ, եարը լան եօլլար սայէսինտէ էնգարիպ Ադիթանէ իլէ իսթիլամթն քէսպի սու. հուլէթ իտեճէյինի թէֆհիմ պույուր. մուշլար ոբը։

Պատէհու Աղարեան դերապայծառ Կաթողիկոս հաղրէթլերի թարաֆընտան իսթիտա իյլէմիշ տիր միթթէպէ. բանը հաղրբուլունու տախի քէնտինէ թադտիմինէ։ Վէ պունատան տախի իմբէրաթորիչա հաղրէթլերի զայէթ մէճնունօրատա, Աղարեան դերա. պայծառ Մըսրլը Պօղոս պէյտէն պաշ. լայրզ միւմայիլէյհին պուրաճա տեվ. լէթճէ մէմուրիյէթինի պէյան իթաիք. ատէն սոզրա, տէֆա քէնտի մախատու. մու բրէնս իմբէրիալը իհտաս պու. յուրմուշ օրատուզու ընկերութիւնա հիսսէտար օրատուզունու տախի պիլիտիր. տիքտէ, իմբէրաթորիչա հաղրէթլերի շէօյլէ ճէվապ պույուրմուշլար ոբը. «Շարդատա պու ընկերութիւնա աղա պուլատուզում զայէթ մէճնունում։»

Վէ Գասպար պէյ վէ Վարդան պէյլին մէմուրիյէթլերի սիւալ օրուն. տուդատա, միւնասիպ ճէվապլէրի իթա օրունատուզու սըրատա, Շուրայի տեվ. լէթ վէ Տիվանը Ա.Հ.քեամը Ա.ալիյէ թէշքիլաթը, Զաթը հաղրէթի միւ. լիւքեանէնին նիւխալէի ասարը մէյ. մէնէթ տիսարը թէպաարէրվերլերին. տէն օլան իհտասաթը ճէլիլէ վէ բէ. սենտիտէտէն օրատուզունու ֆախրէն պէյան պույուրմուշլար, վէ պաշդա. ճա Վարդան պէյլին պիրինճի Նաբօ. լէոն Պոնապարթընթարիխին թիւրք. ճէյէ թահվիլ վէ թաալ ու նէշր իյլէ. միշ օրատուզունու, վէ Գըրըմ մուհարէ. պէսինտէ տախի Ֆրանսըզ ատանմա. սընա սէպդաթ իտէն խըտմէթի զիքր օրունատուգտա, պու պապատէ միշարի. լէյհա հաղրէթլերի, մէճնունիյէթի մախատուսէ իպրաղ պույուրմուշլարտըր։

Վէ տավութզատէ Մկրտիչ էֆէն. տինին մէմուրիյէթլերինի տախի սիւալ պույուրուպ վէ Ֆրանսըզճա աղնար ֆադաթ թէքէլլիւմէ միւդթէտիր օր. մատըզընը պէյան իյլէտիքտէ պէն տախի թաբէտանճայը աղնար ֆադաթ թէքէլլիւմ իտէմէմ պույուրմուշլար ոբը։

Իշթէ պու վէճհ իլէ հուզուրու հաղրէթը իմբէրաթօրիչայա տուխուլ շէրէֆինէ նայիլ պույրուլան միւթէ. պերանը միլլէթին պէհէրինին այրը այրը թէրաֆը հաղրէթը միշարիլէյ. հատան մաղհար օրատուզլարը թէվճէ. ճիւհ վէ իլթիֆաթը աղիմէ սայէյի շէվբէթվայէյի հաղրէթը միլլիւքեա. նէտէ կէրէք զէվաթը միւթէպէրէյի մումայիլէյհիմիզն վէ կէրէք ճիւմլէ. յի միլլէթիմիզին տախի պատիվ ֆախր ու շէրէֆի օրմուշ տուր։

Նիհայէթ իմբէրաթօրիչա հաղ. րէթլերի կաթողիկոս հաղրէթլերինէ պիր սոն թէշէքքիւրէ տախի թէնեզ. զիլ պույուրտուգտա, պու կիւնքի ռէսմ. տէ տույուրուլում մէճնունիյէթի, մէզհէպ. տաշ լարրմա տախի իֆատտէ վէ թէպլիղ իթմէյի սիզլերէ իհսանէ իտերիմ տէ. յերէք վէտտա խտիպ, ճիւմլէ հաղը. լուն տախի մէճնունէն վէ մէսրուրէն ավտէթ իյլէմիշլէր տիր։

Ադտէմճէ իմբէրաթօրիչա հաղրէթ. լերի թարաֆընտան վագը օլան սրբա. ըրը մէպնի, խորհրդատեարին իլք սա. հիֆէսինէ Սնոսն Պետրոս ինիերորդ Պատրիարք, վէ 18 բիսկոպոս հաղրաթը քէնտի իսմ իւ էլդապլէրինի վէ թեմ. լերինի քէնտի խաթթը տէսթլերի իլէ թահրիր վէ վաղը իմզա էտիպ, վէ պիր տէ Ֆրանսըզճա թէշէքքիւրնամէյի ումումի թահրիր, Կաթողիկոս վէ ճէ. միի բիսգոպոսլար հաղրաթը թէրա. ֆընտան իմզա օրունուպ, ալ աթլաղ վէ գօրտէլալեր իլէ միւղէյէն պիր քէսէ տէրունինէ լէֆֆ իլէ, ֆէրտասը տապահրսը մէգքիւր խորհրդատեար վէ թէշէքքիւրնամէյի ումումի Ազար. եան դերապայծառ վատէթասը իլէ հուզուրու հաղրէթը իմբէրաթօրիչա. յա թադտիմ գըլընմըշ ոբը, վէ զիքր օրունան խորհրդատեարտէն ի. քի ատէտի տախի քէղալիք միւղէյ. էէն օլարադ իմբէրաթօրիչա հաղրէթ. լերինին իւքի եէկէնլերինէ իթա օրուն. մուշ տուր։

Մէսմուիմիզ նազարին իմբէրա. թօրիչա էօժէնի հաղրէթլերի ալչա. մըսը զալթը քէրամէթսիմանթը հա?.

ըէթը թաճսարի իլէ միւլագաթընտա։ քիլիսէմիզին միւքէմմէլ թէզելինաթընտան վէ քէմալը սիւքիւնէթ իլէ իճրա օլունան նիզամաթտան, վէ սէզավարը նագարը ըաղպէթ օլան ուսուլի այնինկիսինտէն ֆէվզէլ ղայէ միւթէսիր, միւթէզղիզ վէ մէսրուր օլտուղունու զաթը հաղրէթը միւլիւքեանէյէ վէ սայը ը վիւքելա վէ զէվաթը քիրամէ լութֆէն պէյան պույուրմայա հիմմէթ իթմիշլէր տիր։

Քէզալիք, կաթողիկոս հաղրէթլէրինին քիլիսէտէ գրաաթ պույուրտուղու թէշէքքիւրընամէնին սիւրէթինին ախշամըսը պա թէլէպրաֆ ֆըրանսայա թէպշիրինէ հիմմէթ իյէմիշլէր տիր։

Վէ թէշէքքիւրնամէյի մէզքուրիւն պիր եէրինտէ իմբէրաթօրիչա հաղրէթլէրինին քիլիսէմիզէ թէշրիֆի հաշմէթրէտիֆի եէօվմունիւն իլա իւլ նիհայէթ իւլ զէման վէ իւլ տուհուր ըույի պէմինտէ պագի վէ էպէտի եատիկեար օլունաճաղընա տայիր օլան սաթը ըլարտան դալաը նէզ.քէթմէսալը հաղրէթը իմբէրաթօրիչա մալամալը հուզուզ վէ սուրուր օլմուշ տուր։

Վէ բաղար ախշամըսընտան պէտէն 3 կիւնէ տէկին քիլիսէ դաբուլարը ահալիյէ աչըգ պըրագըլըպ, միւելը միւխթէլիֆէտէն քիլիսէնին թէզելինաթընը սէյր ու թէմաշայա կելենլերին սայըսը գալէմ իլէ թարիֆ օլունամայըպ, թէզելինաթը մէզքիւրէ ալել խուսուս թախթկեահը իմբէրաթօրիչա վէ եատիկեարը տիյանէթ ասարը միշարիլէյհա օլան պատկերը քէպիր, վէ թուղրայի զարրայը հաղրէթը Շահընշահի ճիւմլէյի միւթէհայիր իյլէմիշ տիր։

Բապպիմիզ թաալա հաղրէթլէրի զաթը իպհէթսիզաթը ճէնապը Շահանէնէն էօմրիւ իդպալը մ[illegible]ւքեանէսինի ըուղէֆզուն, վէ էյամը մատալէթայաթը թաճսարանէսինի հէմիշէ սէֆա վէ մէսէրրէթ մագրուն, վէ թուլուու աֆիթապը ալէմթապը շէվքէթ իւ սալթանաթլէրինէ պուրճու շերէֆ օլան վալիտէի միւհթէրէմլէրինի հէր տէմ տիլշատ վէ բիւր սուրուր վէ Շահզատէկեանը նէճապէթիւնվանլարընը վէլինիմէթիմիզ էֆէնտիմիզէ, վէ վելինիմէթը պիմիննէթիմիզ էֆէնտիմիզ հաղրէթլէրինի տախի պիզլերէ վէ ճիհանէ պաղը չլայարագ սայէի լութֆվայէի ճէնապը միլքաարիլէրին, պիզ ճիւմլէ թէպաա վէ զիյրի տէսթան հագդէրինտէ էպէանումուն պույուրսուն. Ամին։

Պիզ ճիւմլէ վէ պիրա ֆէրդ սայը ըսատիգայը թէպաայը սալթանաթը սէնկէլերի իլէ միլլէթը աճիզանէմիզին տախի, փատիշահըմըզ էֆէնտիմիզ հաղրէթլերինին եէվմը ճիւլիւսիւ մէյմէնէթմէնուս Շահանէլերինտէն պուանէ կելինճէյտէք լութֆ վէ իհսանընը կէօրմէտիյիմիզ պիր կիւն տախի կէչմիշ օլմայըպ, պունուն ֆէրիզէյի թէշէքքիւրինտէն ճիզ վէ գաբը գալմըշ իքէն, պու տէֆա միլլէթը աճիզանէմիզէ իհսանը ալելիհսանը փատիշահիլերի օլմադ իւզրէ, հաշմէթլու ֆրանսա իմբէրաթօրիչասը հաղրէթլերինին քիլիսէմիզէ թէշրիֆի իլէ տախի պէկեամ պույուրմասընա միւսաատէի քէրամէթատէի փատիշահանէլերի շայեան վէ երղան պույուրմասը, ադ սայիւլ զայաթը լութֆու մէրհամէթլերի օլսուղունտան, պունուն թէշէքքիւրինէ տախի էօմրիմիւզ քիֆայէթ իսէմէյիպ, միլլէթ տուրատուգճա հալ վէ իմթիղպալտէ մուէպպէտէն ղիմէրը զէպանը ամմէ օլաճաղ տը։

Միզանը մէտէնիյէթը ճիհանտէ սայէի դուտրէթվայէի ճէնապը ճիհանտարիտէ ֆէվլէթը Ալիյէնին նէ մէվդիի միւրթէֆիյէ սայա օլտուղու, վէ իալամ վէ խըրիսթիյան պիլ ճիւմլէ թէպաա վէ զիյրի տէսթանընը թախթը ալիպալթը սալթանաթը Սէնկիյէտէն բէրթէվէֆշան օլան նուրու ֆէյզը մէտէնիյէթէն նէ մէրթէպէ միւնէվվէր օլտուգլարը պու հատիսէի սախտէ իլէ ալէմէ միւսթէպան օլտուղու միսիլլիւ, հէր միլլէթին թէրքիպի պէտէնը տէվլէթին պիր ճիւղի օլտուղու տախի, պու տէֆա միլլէթը աճիզանէմիզէ իսապէթ իտէն շու հիսսէյի ճէմիլէ իլէ տախի միւսպէթ օլուպ, նիյաթը խայրիյէթ իթիատը հաղրէթը փատիշահիյի միլլէթը աճիզանէմիզ հագդընտա պու տէրէճէ սայէտար իտէն Զաթը հաղրէթը սէտարէթքէնահիյէ վէ վիւքելայը տէվլէթէ վէ շու ուղուրա պէզլը սայ վէ զայրէթ իտէն պիզ ճիւմլէ խայրխահանը միլլէթէ դալզէն վէ մուէպպէտէն էտաբընա մէֆրուզ օլտուղումուզ շիւքրանիյէթէ, պու տէֆա իշ պու վարագամըզ վասէթաը իլէ տախի պէյան վէ իլանընա միւսարաաթլէ, մէսուա վէ միւֆթէլիր օլուրուզ։

Պալատէ պէյան օլունտուղու միսիլու, զիյրի ճէննահը սալթանաթը Սէնկիյէտէ մահֆուզ վէ պէրհայաթ օլան միլլի միւխթէլիֆէնին հէր պիրի, ճիամի տէվլէթին պէր ճիւզի օլտուգտան. հասպ էլիճաղ վէ դատէր պիրինին մազհար օլտուղու թէֆավիւզ վէ շերէֆ ճիւմլէյէ այնա օլմասը ումուրու թապիիյէտէն իսէ տէ, քէմալը էսէֆը տէրուն իլէ պէյանէ մէճալուրաղ քի, պաղը մուհարրիրլեր խուսուսի իլէ պիզլերի տէ միլլէթտաշ օլուպ, թէրպիյէ վէ մէտէնիյէթի տէ քիմսէյէ վերմէսէֆքլերի հալտէ, պու տէֆա թէշրիֆի իմբէրաթօրիչատան տօլայը միլլէթիմիզին պիր դըսմընտա հասըլ օլան մէսէրրէթ վէ թէմէյեիւղու նասըլ խաէր տէ մահվ իտէրիզ նիյէթի իլէ, պիլէ պիլէ պիր թագըմ մէգալաթը զայրի ըայիգայէ իճթիսար իյլէմիշլէր տիր։

Պունտան ադտէմ թէշրիֆի իմբէրաթօրիչա բէյամընտան ալէմին մէճմուն վէ մէսրուր օլտուղու սըրատա, պիր մուհարրիրին, Հասսուն էֆէնտիյին գաբուլին գէյաֆէթի իլէ պաշընտա շաբդա վէ պէլինտէ իբտէն գուշագ իլէ ֆրանսըզ սէֆարէթինէ կելմիշ, վէ օ հիյէթտէ հուզուրի իմբէրաթօրիչայէ չըդմըշ վէ քիլիսէտէ կիւնա խէմէմլէր լիրա վէ մէճիսիյէ իլէ սաթըմըշ, վէ իւշ չերեկ.քոէն ղիատէ միւմթէտ օլան ճայնաուոր պատարագ, կիւյա եերմի տագդա սիւրմիշ (1), վէ սահիհի պէշ եիւզիւ թէճավուզ իթթիյի հալտէ, քիլիսէտէ եալընըզ իքի եիւզ քիշի վար իմիշ կիպի հէզայանէ գէյամ կյէտիյինտէն, պինլերճէ կէօզլերին կէօրտիւյիւ վէ գուլագլարըն իշիթտիյի հագդաթը հալտէ, պու մագուլէ խիլաֆ իֆատէլեր իլէ պագը սէպուզմագաղանը պրատթմայա գալագըշանլար, նասըլ քիմսէլեր օլուր, վէ օգույանպարընընէ եերինէ գօրըլար. պունու տա էֆքեարը ամմէնին հիւքմինէ իհսալէ իտիպ, պու մագուլէ մահսուլ հասըլ իտէն չէճերը հիւրրիյէթ վէ նէզ.քէթ հագդընտա իզհարը թէէսսիֆիւ ալիմ իլէ իքթիֆա իտէրիզ։

(Թէրաֆըմըզդա վարիտ օլան թաճսիլաթնամէ տիր։)

Պու կիւն զաղէթամըզդն թէհամմիւլսիզլիյի ճիհէթի իլէ, պաղը մուհիմմ հավատս վէ իլանլար կէրի պըրաղըլաբաղընտան, բաղար էրթէսինտէն պէտ իլէ տէրճինէ միւսաատաթ օլունաճաղ տը։

---

(1) Թաճիւպէ չայան հիյէպազըզ, իմբէրաթօրիչա հաղրէթլերինին քիլիսէտէ պիր սաաթտան զիյատէ տուրատուղունու եիւզ պէն կէօզ կէօրիւպ քէչկէ պիր պուդատար տահա սիւրէյլտի տէպկինի վէք չօգլարը իչիթմիշ իքէն, Փունջտա պիր չարեէք եախօտ պիր գաչ տապիդէ տուրատուտէնմէսի, վէ Ֆրանսըզ սէֆարէթիանէսինտէ ճիւմլէնին կէօզիւ էօնիւնտէ Խորէն եպիսկոպոս իլէ էն սօղրա անճաղ իքի տապիդէ լաղբլարը իթմէյէ վաղթ պուրապիմիշքէն պու իքի տապիդէնին պիր տաաթա թահվիլ օլմասը աճայիպ պիր չէյ տիր։

ԶԱԽԻՐԷ 11 ՀՈԿՏԵՄԲԵՐ

		Ղուրուշ
Թայդան Արնավուտ	Քիլէ	30—32
Իսմայիլ	»	30—32
Քէօստէնճէ	»	26—28
Բումէլի Պալչըգ սէրթ	»	25—26
Աղօֆ գըզըլճա	»	—
Իպրայիլ գըրնօվ	»	27—29
Իսմայիլ	»	—
Վարնա գըրնօվ	»	24—25
Գուրղաղ գըրնօվ	»	26—27
Պալչըգ գըրնօվ	»	24—25
Գօզօրօզ Գալաս ագտարմա	»	14½—15
Արբա	»	13—13½
Մէվճուատթ 30,000	»	—

ԷՄԹԱԱՅԻ ՏԱԽԻԼԻՑԷ 11 ՀՈԿՏԵՄԲԵՐ

Թիֆթիք Էնգարէ	48—49
» Վան	31—31½
Ճէհրի Գայսէրի	16½—16½
Էնգարէ	—16
Բամուդ Ատանա	—13
Աճէմ Կուրճի Խարբերթ	11—11½
Եարաղ Անատօլու քիլիլ	—5
» » Երզանմըշ	9—10½
Ակիօն	—350
Մաղը սիյահ	10—10½
Քիթրէ հարրաղ	24—25
Սալէպ	—17
Քէշի տէրիսի թիյլիւ	9—11
Պալ մօմու լիրա 110	—28½

ԷՄԹԱԱՅԻ ԷՃՆԷՊԻՑԷ 11 ՀՈԿՏԵՄԲԵՐ

ՔԻԼԼԷ ՎԷ ԹՕՂ ՇԷՔԷՐԼԷՐԻ

Ինկ. բրիմօ 6-10 լիպրա Գանթ.	—
Օլանտա տէպրու 6-10 լիպ. »	—
Անվէրսա »	—
Ֆրանսըզ »	280—290
Ինկիլիզ թօղ »	250—52
Օլանտա էքսթրա »	250—52
» պիրինճի »	246—47
» իքինճի ֆարդ եօղ	——
» իւչիւնճիւ »	243—
Ֆրանսըզ »	243—
Տէմիր ինկ. չէշ. լամա 4քէօղէ »	56—58
Վէ եուվարլադ »	56—58
Տէմիր եարմա »	58—60
» սաճ չէչիտ իլէ »	105—110
» չէմպէր »	90—95
Գալայ 9½ լիր. դանթարը »	870—880
Գուրշուն Ինկիլիզ Ֆրան. »	145—146
Չէլիք 1 սրգիր սանտրգ »	190—202
Սայմա Մարսիլիա չէչիա »	152—154
Մօր պաղատ »	—
Սանթամարիա »	—
Զամբ դրպրդ »	42—43
Շապ Ինկիլիզ »	67—68
Գանվէ Գարօ ֆինօ 0/0 »	— —750
» իքինճի »	— —720
» իւչիւնճիւ »	——
Զիվիա Ինկիլիզ »	10—160
Գրմրզ »	38—57
Պ/պէր Լօնտրա Մարսիլ. »	—6³⁰
Նըշատրը Ինկիլիզ »	—6³⁰
Թէնէքէ չիֆթ սանտրգ	280—290
Բօմ Ամէրիկա. 12 կալ. 1 լիր.	—10
» Ինկիլիզ. 88½ » » »	—9

Փարիս 21 հոկտեմբեր 42 45
Գաբանտը 42 85
Լօնտրա պօնտօլիտէ 42⅜42⅛
Գաբանտը . . . . . — —
Օսմանլը իսթիգրազը . . . . —
Գաբանտը 336
Ֆրանսըզ ֆօնտսօսու 0/0 տէ 3 . . 71-20
Գաբանտը 71-37½
Իթալիան 52 87½
Գաբանտը 53 05
Ինկիլիզ պօնտօլիտէ 93½
Գաբանտը . . . . . —
Վիէննա Գամպիօսու . . . . . 125 —

ԷՍՀԱՄԸ ՈՒՄՈՒՄԻՑԷ

ԳԱԼԱԹԱ ԲԻԱԶԱՍԸ

Հոկտ. 10 ճուս. աղչամ	46-27
» 11 ճու. էր սաա. գուբ. քէսի.	46-34
» » » էօյլէն	46-25

ՄԻԻՀԻՄՄ ԻԼԱՆ

Վ. ԾԱՆՆԻ ԷՃԶԱԻԱՆԷՍԻ

Խոթանպօլտա Քէօրրիւ պաշընտա, Իհթիսապ գարշըսընտա, վէ 7 վէ 8 նիւմէրօլու մաղազալարտա, վէ քէզալիք Պէյօղլունտա Ազա ճամիսի ճաատէսինտէ, 1852 սէնէսինտէ քիչատ իսիլմիշ օլան 67 նումէրօլու էճզաիանէտէ, հէր նէվի էճզա վէ էտէվլաթը թրպպիյէյի մէվճուտ օլտուղու կիպի, Նօրվէճիալը Բէթեր Մօլլերին Մօրինա պալըզը ճիյէրի եաղը, հէր նէվի զայէթ իտազէ մատէն սուլարը, վէ քէզալիք Պօրտօ, վէ Իսպանիա, վէ Բէնօ չարապլարը, վէ Ինկիլիզ հարապլարը վէ պիրալարը, վէ Սլմանեանին մուտէվի պիրա խիլասսը, վէ Լիպիկ նամ թապիպ իճատը օլարագ ալէա սըզրը էթի խիլասսը, վէ Լիւպէն գօլօնիալ բարֆիւնլերի (գօգուլու սուլար վէ եաղլար) վէ Մինիկ չկգօլաթը, վէ պուզ մաբինալարը։ Վէ հէր սաաթ հաղըր պուզ տախի պուլունմադտա տը։

ՖԻՆԱԼԱՐ ԴԱՅԷԹ ԷՀՎԷՆ ՏԻՐ

Մէդքիւր էճզահանէլէրէ կիճէ վազթի տախի կիտիլսիքտէ, Թալէպ օլունանը իճրա վէ իթայէ հաղըր առատ պուլունաճաղ տը։

ՄԻԼԼԷԹ ՍԻՆԱԴՈՍՈՒ

Ճանիպինտէն թային օլունան գօմիսիօն ազալարը.

Մուրիւվվէթլիւ սէմահէթլիւ բէյէրլէրէ։

Միլլէթ միւթէպերանընտան սէքիզ իմզա իլէ թագտիմ դըլընան մահզէրին սուրէթի ըէսալէ շէքլինտէ հէր քիչմասը տիւքքեանլարընտա, վէ այիր զաղէթա սաթըլան թիւթիւնճիւլերտէ վէ դաղինօլարտա թանէսի ալթմըշար փարայա սաթըլմադտա տը։

ՄԷՃՄՈՒՄՈՒՑԸ ՀԱՎԱՏԻՍ

ՄԷՄՈՒՐԼԱՐԸՆԸՆ ԻՍՄ ՎԷ ՄԱՀԱԼԼԷՐԻ

ԱՍԻԹԱՆԷ, Զէյնէք բաղարընտա ճէմիյէթի նիմիյէ թապանէսինտէ սահիպի մէ'սուլ Թիւրկէնտճեան Յովակիմ.
ԱՏԱՆԱ. Բալամուտ օղլու Յակոբ ազա.
ԷԿԻՆ, Թարագճեան Գրիգոր Աբրահամ ազա.
ԱՖԻՕՆ ԳԱՐԱ ՀԻՍԱՐԸ, Կարաբաշեան Վանդան ազա.
ԱՐԹՎԻՆ, Փիլոյեան Պետրոս ազա.
ԷՆԳԱՐԷ, Սինեոր Հիսվանի Լէոնարտի.
ԷՏԻՐՆԷ, Յակոբեան Աբրահամ ազա Գազազ.
ԷՐԶՐՈՒՄ, Շապանեան Գրիգոր Էֆենտի.
ԹՐԱՊՈՒԶԱՆ. Մամէյեան Պետրոս ազա.
ԻԶՄԻՐ, Թէսատրէճիեան Ս. Ստեփան ազա,
ԻՉՆԻՄԻՏ, Գ. Տ. Թ. Գասապարեան.
ՀԱԼԷՊ, Աբեան Յովսէփ ազա.
ՊԻԼԻՃԻԿ, Տէրգաբիթ օղլու Պետրոս ազա.
ՊՐՈՒՍԱ, Նապ/ բէան Գէորգ ազա.
ՍՊԱՐԹԱ, Հատի Գէորգեան Հատի Մկրտիչ ազա.
ՎԱՐՆԱ, Հատի Կարապետ օղլու Յօհաննէս ազա.
ՎԻԷՆՆԱ, Զբրատը Վիրէն ազա.
ՔԷՕՓԱՀԷՆԱ, Լիւլէճեան Անտոն ազա.

ՍԱՀԻՊ ՄԷՍՈՒԼՈՒ ՂԱԶԷԹԱ
ՅՈՎԱՆԻՄ ԹԻՒԼՊԷՆՏՃԵԱՆ

ՍԹԱՆՊՈԼՏԱ ՉԻՉԷՔ ԲԱԶԱՐԸ ՆՈՒՄԷՐՈ 45
ՃԷՄԻՅԷԹԻ ԻԼՄԻՅԻ ԹԱՊԽԱՆԷՍԻՆՏԷ